



ԲԱԶՄԱՎԱԼ

Զ. ՏԱՐԻ. Թիկ 20.

1848

ՀՅՈՒՏԵՍՔԵՐԻ 15.

ԲԱՐԱՑԱԿԱՆ

ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ

“Ամենայն երկիր ապաւինի
՚ի ձշմարտութիւն, և եր-
կինք որհնեն զձշմարտու-
թիւն . . . Քան զամենայն
ինչ զօրաւոր է ձշմարտու-
թիւն :

ԶՈՐԱԲԱՐՆԵԼ

Պահանգամոր միտքս կ՚իյնայ այս
Ճշմարտութեան վրայ Օ զօրաբարելին
ըսած ամենաշմարիտ խօսքը, այս խօս-
քը՝ որուն նման խորին վսեմ և գեղե-
ցիկ խօսք թերեւս զուրցած չէ մահկա-
նացու մարդ մը, զարմանք մը սքանչե-
լիք մը ու զրեթէ սոսկում մը կ՚առնէ
զիս . ինչ աղուոր, ինչ զօրաւոր, ինչ
իրաւացի զրուցուածք, քան զոր աւելի
չի կրնար ըլլալ . մեծ սրտէ մը առաջ
եկած, ան ատենի և ետեսի իմաստուն-
ներէն վկայուած, և վերէն լուսուծմէ
հաստատուած : Ո՛վապերախտ մարդիկ
և մեծամեծք երկիր . այնչափ մարդ-

կանց՝ (որոնցմէ շատը հազիւ մարդուկ
ըսուելու արժանի են) արձաններ կանգ-
նած էք, այնչափ չնչին բանասիրաց և
կարծեցեալ մարդասիրաց յիշատակա-
րաններ նուիրեր էք, և բնաւ տեղ մը
չեմհանդիպած որ աս խօսքս զրուցող
մեծագոյն մարդուն մէկ քար մը տա-
շուած ըլլայ, մէկ յիշատակ մը բարձրա-
ցած : Ոչ, ոչ միայն ապերախտ, այլ
մանաւանդ անիրաւ երկիր, որ միշտ
կ՚ատէ կը դատապարտէ կը հեռացընէ
զանոնք, որ արդարութեամբ զինքը կը
դատին և կը դատապարտեն . Ճշմար-
տութեան անունն ալ, որուն գործքը
այնչափ հեռու մնացեր է մարդկանցմէ,
անունն ալ ահաւոր և զրեթէ օտար է
եղել . այն առաքինութիւնը՝ որուն բո-
լոր երկիրս պէտք է և կ՚ասլաւինի, զրե-
թէ ամենէն ետքինը սեպուեր է . այն
առաքինութիւնը՝ զոր կրկինք օրհնեն,

երկիրս կ'անիծանէ միշտ անոր դէմը ընելով . և սակայն Քան զամենայն ինչ զօրաւոր է Շմարտութիւն և մնայյաւիտեան : Ի՞ս այն ժայռն է՝ որուն դէմ կուգան կը զարնուին ամենայն կիրք , ամենայն ծոռւթիւնք , ամենայն փիլիսոփայական կարծիք , ամենայն աղանդք , ամենայն մարդկան կը կիրք . և անիկայ զամէնքը կը կոտրէ , և ինքը բարձրագլուխ կը մնայ նաև երբոր երկրիս վրայ գլուխ մ'ալ չի մնար : Դարձէք խեղձմարդիկ , ըստեմ կոյր , դարձէք ան Շմարտութեան՝ որուն դէմքան չէք կը լուսար ընել զձեզ կը խարէք և կը վնասէք , որն որ միշտ զձեզ կը դատէ և պիտի դատէ , միայն թէ վախցէք որ նաև չի դատապարտէ :

Այսպիսի ըլլալով Շմարտութիւնը՝ առաքինութիւններէ վեր բան մընէ , բարոյականին խսկութիւնն է , առաքինութեանց հիւսուածքն է , առանց որուն ոչ մէկն ալ ըլլար . ասով յայտնի ալ է ուրեմն որ ամենէն ալ հարկաւոր և ամէն բանի մէջ հարկաւոր է . առանց Շմարտութեան՝ ոչ մարդս մարդ է , ոչ մարդկութիւն կը մնայ . վասն զի առանց Շմարտութեանուոք չէ՝ սուտ է . օրէնքը օրէնքք չէ՝ խաբէութիւն է , դատաստանը՝ անիրաւութիւն է , կարգը՝ անկարգութիւն , բարեկամութիւնը՝ կեղծաւորութիւն , ընկերութիւնը՝ խարդախութիւն , իշխանութիւնը՝ բռնութիւն , քաղաքականութիւն , տարակուսելի վիճակ մը , հաւատքը՝ ամենամեծ խայտառակութիւն մը և չարիք մը . միով բանիւ , առանց Շմարտութեան ամէն բան սուտ է . և սուտն է խաւար , չարիք , մահ բարոյական : Այնաք վասիկայ սիրել , ընտրել , փնտուել , և Շմարտութիւնը թողուլ :

Այենթ պիտի ըլլայ մէկը որ աս բանս յանձն առնու կամաւ . վասն զի գրեթէ իր բնութեանը դէմպիտի պատերազմի . վասն զի մարդուս բնութիւնը թէպէտ և հակառակաց կոիւ մըն է , չարին ու բարոյին մենամարտութիւնն

է , սակայն նոյն բնութիւնը վերջապէս բարւոյն յաղթութիւնը կ'ուզէ , որ է Շմարտութիւն , և անով միայն կը հանդչի . ոչ միայն չարիքներէ կը փախչի , այլ և շատ բարիքներ ետ կը թողու , վասն զի չեն ստոյգ բարի , որ է Շմարտիտն : Շմարտութեան համար չէ նուիրած աշխարհքս բոլոր իրեն նորընձայ մարդկութիւնը , և անոր համար չէն աշխատիր ամենայն ծաղկած և ծաղկող ազգեր , երբոր մարդկան մանկութիւնը դաստիարակութեան կը յանձնէն , երբոր կենաց սկիզբը խել մը տարիներ դպրոցաց մէջ անցընել կուտան , որ սորվին և գործէն Շմարտութիւն : Ուողունք արուեստները , որ փիլսոփայօրէն մոտածելով նիւթական հմարտութիւններ են՝ որոնց կը հետեւին անթիւ մարդիկ , բայց ամենուն միտքը բաւական չէ աս բանս ըմբռնելու . յիշենք աւելի յայտնի երևացածները : Շմարտութեան համար չէ որ բովանդակ կեանքեր նուիրած են իմաստասէրք , օրէնսդիտք , փաստաբանք , քահանայք , կրօնաւորք , դատաւորք , պատմիչք , ուսումնականք , և այն : Շմարտութիւնը գտնելու , և ուրիշներուն ալ իմացընելու համար չէ որ այնչափ և բոլոր տարինին կ'անցընեն այդ դաս ու դաս մարդիկիդ , որ ընդհանուր մարդկութեան ալ մէկ մեծ մասն են : Շմարտութեան համար չէ որ ուրիշ մարդիկ ալ անոնց կը հաւտան , կ'աշակերտին , կը զիմեն , և առանց անոնց չեն դիմանար :

Այսու ստոյգ են աս ամէն բաներտ , և ամենուն խելքին յարմար : Այս սակայն . . . և սակայն , պէտք է անհուն սրացաւութեամբ , մեծ ամօթով , և ծովանման հառաջանքով մը վկայենք , որ երկրիս վրայ ամենէն սակառագիւտ բանը Շմարտութիւնն է . մարդիկ օգտակարը թողած վնասակարը կը փնտուեն , Շմարտութիւնը կը թողուն սուտը կ'ընդունին . կը խաբեն և կը խարուին : Հոս չենք կը լուսար չի բողոքել , ով կուրութիւն մարդոյ : Բայց գեռ յաւերնիս ամփոփելով ներելի պի-

տի սեպենք այն կուրութիւնն ալ՝ թէ . որ պարզ մարդուս տկարութենէն առաջ եկած ըլլայ , որ չի կարենալով ընտրել իրաւը սուտէն՝ կը խարուի . խղձալի կուրութիւն , ու գեռ ակամայ . Բայց աւելի խղձալի՝ մանաւանդ թէ խղձահարելի է անոնց կուրութիւնը , որ գիտնալով թէ բանի մը իրաւն ալ կայ սուտն ալ , չեն աշխատիր լաւն ու ստոյգը գտնելու , հապա ինչ որ ըլլայ՝ կ'ընդունին անհոգութեամբ : Իսկ ինչ ըսենք այն պժգալի կուրութեանը , որ Շմարտութիւնը ձեռքին տակն ալ ըլլալով՝ ընդունիլ , որ կը թողու զայն և ստին կը հաւատայ , որ ինքն իսկ սուտը կը հնարէ , կը պատմէ և կը գրէ ալ , և բոլոր աշխարհիս դիմաց իր խղձմը . տանքը խայտառակաքար երեւան կը հանէ : Արգարեւ պժգալի , կամաւոր , անհնարին կուրութիւն :

Եւ սակայն . . . և սակայն մարդկութեան մեծ մասը աս կերպերով , և մանաւանդ ամենէն գէշ կերպովը կուրցած է : Այնչափ անստարբեր , անհոգ են Շմարտութեան , որ կարծես թէ լուսոյ և մթին մէջ տարբերութիւն չեն իմանար . այնչափ մտքերնին բռնուած է , որ ոմանք երբեմն կը հաւտան ալ թէ ըրածնին Շմարտութիւն չէ , բայց չեն ալ կարծեր որ սուտ է . ասանկ հակասութիւն կրնայ ըլլալ . ոմանք կը նեղանան , կրակ կը կտրին թէ որ զիրենք սուտի տեղ զնես , և սակայն հանդարտութեամբ օր քննելու ըլլան՝ մէկ ապացոյց մըն ալ չեն կրնար բերել զիրենք պաշտպանելու : Իւ շատ հեղ (դիտեցէք խղձալով) ասանկները ստիպես ալ , փոխանակ Շմարտութիւնը ընդունելու , ինչ որ է նէ՝ է , կ'ըսեն կ'անցնին : — Արամեր ես , է . բայց ինչ է . սուտ է . ուրեմն աւելի և միշտ կ'ուզես ստութեան մէջ մնալ : Այսոս :

Աան մ'ալ ըսենք որ աս բաներս քննողաց աւելի զարմանք և օգուտ ըլլայ : Այս մարդիկներս որ ըսինք , ուրիշ աշխարհի մարդիկ չեն , մեզմէ շատ հեռու չեն , մեր չորս դինիս եղողներն են , կրնանք ըսել թէ մենք ալ

ենք . որ մէկ կերպով չէ նէ՝ մէկալ կերպով շատ անդամ Շմարտութենէ կը զրկենք զմեզ . վասն զի այս պակասութիւնս որ այսպէս լնդհանուր եղած է , ՚ի հարկէ մեր մէջ ալ տարածուած պիտի ըլլայ . և Շմարտութիւնը անդգդար հալածուելով՝ ՚ի հարկէ աւելի հեռացեր է մարդկանցմէ : Այսէնօք , կ'երգէր Արատոս հին բանաստեղծը , աշխարհս ոսկի գար էր , Շմարտութիւնն ալ մարդկանց հետ կը բնակէր . երբոր ոսկին զնաց՝ արծաթի զարն եկաւ , Շմարտութիւնն ալ վերացաւ երկրէս , և միայն առաւօտները ամսերուն մէջէն կ'երենար . իսկ երբոր արծաթն ալ զնաց , Շմարտութիւնը բոլորովին ծածկուեցաւ . իսկ հիմայ թէ որ փնտուելու ըլլանք , պէտք է թերեւս (յանդգնութեամբ ըսեմ) աստուածային յուսահատութեամբ մը կանչել . ՚ի սկզբի մարդոյ եկեալ գտանիցէ արդ գեօք հաւատս յերկրի . . .

Բայց աւելի լաւ սեպելով օգտակար բանին գիւտը հնարել քան թէ կորուստը ողբալ , նայինք թէ ինչ է պատճառը Շմարտութեան խափանուելուն , և ինչպէս կրնանք Շմարտութիւնը գրտնել և շարհամարհել : Շմարտութեան արհամարհուելուն կարծեմ (և կը փափէի որ միայն կարծիք ըլլար ասքանս) թէ մարդուս բնութեան մէջ մէկ յատուկ ընդդիմութիւն մը կայ անոր գէմ , ինչպէս որ մէկ չարութեան կամ վնասելու ոգի մը կայ նաև շատ գթասիրտ անձանց մէջ , որ կը սիրեն աւրել , կամպզտի կենդանեաց անդթանլ , կամ անգութ բաներ լսել ու տեսնել : Աարդս ինքն իրմով միշտ տկար և անբաւական Շմարտին համնելու , անոր համար ալ կ'երենայ թէ կ'ընդդիմանայ անոր , և սուտը՝ որ դիւրագիւտ և զիրահնար է , կ'ընդունի : Ասկէց կը հետեի որ որչափ աւելի տկար ըլլայ մարդ , այսինքն բարոյական զօրութեամբ այնչափ աւելի Շմարտէն հեռու կը մնայ և կ'ուզէ մնալ . որչափ որ տեղ մը բարոյականը աւրուած է , այնչափ հոն Շմարտութիւնը պակած է . որ ա-

տեն որ զեղծմունք զօրացած կամ տարածուած է երկրիս վրայ , ան ատեն սուտերը շատցեր և Շմարտութիւնները պակսեր են : Հիմակուան ատենս ալ , որ թէպէտ լուսաւորեալ դար կ'ըսուի՝ բայց աւելի վարպետ կամ կեղծաւոր կերպով մը բարուց ապականութիւն տիրած է , հարկաւ ստութիւնն ալ տիրած է և Շմարտութիւնը պակսած : Խո երբոր բարուց աւերմունք կայ՝ պէտք է որ այս այսպէս ըլլայ , վասն զի չարէն բարի չելլար , 'ի հարկէ չար պիտի ելլէ՝ որ է սուտ . “ Շմարտութիւնը ցօղի պէս՝ մաքուր մուքեր կը փնտուէ հանգչելու „ . և ինչպէս Տէրն մեր կը վկայէ , մարդիկ իրենց սրտէն կը հանեն ուզածնին և ըասծնին , բարին զբարին , չարն զչարը , “ Քանզի ՚ի յաւելուածոյ „ սրտին խօսի բերանն „ : Ի՞սպէս ոմանք կը հնարեն զչարը կամ զառուր , ոմանք ալ կ'ընդունին և կը հաւնին , վասն զի իրենք ալ նոյնպէս աւրուած են , և ինչպէս կ'ըսէ մեր Կամաստասէրը , “ Արէ առ համանմանին իւր հասանել՝ վրիպեալն՝ ՚ի Շմարտութիւնէ „ :

Հապա ուսկից է որ անոնք ալ՝ որոնց համար չենք կրնար այսպէս ապականեալ ըսել բարքով , և սակայն Շմարտութենէ հեռու են . — Ի՞նոնք ալ , որ են զրեթէ աշխարհիս շատ մեծ մասը , իրենց ծուլութել համար : Արովչետե ըսինք թէ մարդս տկար է , ինքն իրմէն չունի բարի , պէտք է որ աշխատանք գտնէ . և որովհետե շատոնք չեն աշխատիր կամ խիստ քիչ կ'աշխատին , զուրկ կը մնան Շմարտութենէ . անոր համար այսչափ սուտ լուրեր կը լսուի և կը դրուի , վասն զի չեն քններ անոնց աղբիւրը , հապա ինչպէս որ լսուած է՝ այնպէս կը հրատարակեն , ուրիշներն ալ անոնցմէ առնելով նոյնպէս կ'ընեն :

Իսիկայ անհոգութեան չարիքն է , որ թէթե է . վասն զի ասով մարդ աւելի կրող է քան ներդործող . իսկ ամենաչարն այն է՝ որ չէ թէ սուտին կը հաւտայ , հապա ինքն իր քովէն կը հնարէ և կը հրատարակէ սուտը . այսպիսի մարդիկ որ ամէն չարագործներէ

քիչ պիտի ըլլային և զրեթէ ամենէն ալ շատ են , ըսել է որ ստութիւնը յանձն առած են սիրով , յանձն առած են անոր հետևանքներն ալ , որ են անխելքութիւն , վասն զի “ Առուտը՝ ան „ , խելքներուն խելքն է „ , կ'ըսէ իմաստուն մը . ապշութիւն , որ դատողական զօրութիւն չունենալով անընդունելի բանները կ'ընդունի . վատութիւն , որ ինքզինքը հետևող կ'ընէ կամ կը ցուցընէ չնչին երեակայութեան մը . կեղծաւորութիւն , որ լաւին երեաով չարը կը ծածկէ . անսամծութութիւն , որովհետե վրան կ'առնէ այն ախտը՝ որն որ և ոչ մէկ չարագործ մը կը համարձակի ըսել իր վրան թէ ստազրոյց եմ . զըրպարտութիւն և բամբասանք , վասն զի Շմարտութիւնը ծածկելով ծուռ դատաստաններ ընել կուտայ , և շատ անմեղներ յանցաւոր կը ցուցընէ , կամ յանցաւորները՝ անմեղ . ամպարշութիւն , երբոր չեղած չարիքներ կը հրատարակէ . և ամենամեծ չարութիւն , երբոր իր սուտը գրով ալ կը թողուեւի եկող մարդկանց ալ :

Կահասիրութիւնն ալ մեծ գործիք մը եղած է Շմարտութիւնը հեռացընելու . վասն զի շատերն որ լաւով չեն կրնար՝ կը ջանան գէշով իրենց ձգել զուրիշները , կամ ամսոնց ստացուածքը կամ անոնց կարծիքը . մէկը կ'ուզէ անուն հանել , կ'ուզէ որ զուրցուի կարդացուի , գիտէ որ Շմարտութեան պարզութեամբը չի կրնար ուզածին հասնիլ , կը սկսի սուտերով զարդարել , որպէս զի չէ թէ միայն սուտ զուրցող ըլլայ , հապա գովեստ ալ առնու ստութեանը համար . ըսել է որ այսպիսին պարզ անխելքութեամբ զոհ չէ , զարդարուն անխելքութիւն մը կ'ուզէ :

Այն սկզբամբ ուրիշներն ալ որ սուտ չեն հնարեր՝ ընդունած սուտերնուն մէջ կ'ուզեն մնալ , նաև հաւտան ալ թէ ստութեան մէջ են , չեն ուզեր Շմարիտը ընդունել . ասանկ են մեծ բազմութիւն մը մարդկան իրենց ունեցած կամ ծնած կրօնքին մէջ . թէ որ պարզ տղիտութեամբ ըլլայ ունեցած

սուտերնին , մոլորութիւն սեպելու է . բայց թէ որ կրնան քննել զջմարիտը և չեն քններ , անհոգ են . թէ որ կը տարակուսին և չեն ուզեր քննել , ահա ասոնք են շահասէրք , որ ուրիշ շահ մըն ալ չունին նէ՝ գոնէ իրենց ծերացած ծուռ կարծիքն է շահերնին . ասոնք կ'ուզեն մաղով մը ծածկել իրենց խղճմտանքը : Այսպիսիք թէ որ ստիպուին և ուզեն քիչ մը մարդավարի երենալ , շատ շատ Պիդատոսի պէս կը հարցընեն , Օ ինչ է Շմարտութիւն . և առանց պատասխանին սպասելու՝ դուրս կ'ելլէն , կամ դոց ակընջով մտիկ կ'ընեն :

Շմարտութեան գէմ ստութիւնը եղբայր մ'ալ ունի՝ Անհաւատարմութիւնը , որ շատ հեղ կրնայ մտաց տկարութենէն կամ թեթևութենէն առաջ գալ , բայց նոյնպէս չարիքներ կը նայ պատճառել : Անհաւատարմութիւն է երբոր խօսք մը կամ լուր մը ինչպէս որ լսուած է՝ այնպէս չի զուրցուիր , հապա կամ պակսեցընելով կամ աւելցընելով կամ զարդարելով կը պատմուի . նոր լսողն ալ ուրիշ լսողի մը նոր փոփոխութեամբ կը պատմէ , ան ալ ուրիշի մը . ասանկով շատ հեղ մէկուն հիւանդութեան լուրը՝ քանի մը մղոն երթալով մահ կ'ըլլայ , քաղքին մէկ դռնէն մտած երկոտանին՝ մէկալէն չորքոտանի կ'ելլէ . ասանկ դիպուածներ ամենուն ալ յայտնի են : Այս առաւել լրագրաց ձեռքով աս փոփոխութիւնները կը պատահին , որ մէկ երկրի ոջինչ զրոյց մը՝ որ հոն ծեան պատափի մը պէս անտես կ'իյնայ , երկրէ երկիր գլորելով՝ լեռան պէս մեծ հիւս մը կ'ըլլայ :

Այս որովհետեւ լրագրաց վրայ եկաւ խօսքերնիս , պէտք է կանկ առնենք , թէ անոր համար որ ասոնք են ընդհանուր գործիք մը Շմարտութեան պաշտպան կամ ներհակ , և թէ անոր համար որ ազգերնուս մէջ ալ մտան հիմայ աս ամենաբարի և ամենաչար միջոցները որոնցմով ստութիւնը մեծ ճամբաներ բացեր է որ շուտով ալ կը կտրէ : Որշափ երջանիկ է այն ազգը որուն լրա-

գիրները ամէն կողմանէ Շմարտութեան առաջնորդ կ'ըլլան ու մարդկային կը թութեան գժուարին ճամբան կը գիւրացընեն իրեն : Այսպիսի ազգը առանց իմանալու կը կրթուի սրտով ու մտքով , ատեն չանցուցած բան կը սորվի , կեցած տեղը աշխարհք կը քալէ , հեռուն անցած բաները աշքին առջին եղածի պէս կ'իմանայ . բայց ասոր ներհակ , ինչ մեծ թշուառութիւն է ազգի մը թէ որ Շմարտութեան այսպիսի մէկ օգտակար առաջնորդը՝ ստութեան ու ծուռթեան վարժապետ ըլլայ իրեն : Ո ամս զի անանկ լրագիրներուն չարհետևանքները շուտ կամ ուշ պէտք է որ երենան այն ազգին վրայ : Այս որովհետեւ դժբախտութեամբ Աւրոպայի մէջ ալ կը գտնուին ասանկ լրագիրներ ալ , շատ ցաւալի բան է թէ որ մեր ազգին մէջ ալ սկսի մտնել : Չենք ուզեր կարծել թէ ամէն լրագիր որուն մէջ ծուռ բան կայ՝ չար մնջով և կամ կամաւ ծուռ ու սուտ բաներ կը գրէ . բայց չենք ալ կրնար ըսել թէ շատ լուրեր կը գտնուին լրագիրներուն մէջ որ եթէ լաւ կշռուելու ըլլային՝ պէտք չէին դըրուիլ , կամ այն կերպով զուրցուիլ : Շատ մարդ կան , ինչպէս առաջ յիշեցինք , որոնք առանց անսկրադառնալու՝ բան մը կը զըուցեն՝ զորն որ գիտեն թէ կամ Շմարիտ չէ կամ բոլոր Շմարիտ չէ . բայց չեն կարծեր որ ուրեմն սուտ է , կամ մէկ մասը սուտ է . և մաս մը կարծուած սուտն ալ ամբողջ սուտ է : Թէ որ ուրիշ իմաստնագոյն ազգաց օրագիրներն են անանկին աղքիւրները , կամ անոնց վրայ ունեցած համարմունքը զինքը դիւրահաւան կ'ընէ ըսածնուն , շատ ողորմելի ու պարզամիտ պէտք է ըլլայ՝ որ չգիտնայ թէ ուր որ կիրք կը մտնէ (ինչպէս շատ ու խիստ շատ հեղ լրագրաց մէջ) հոն ոչ իմաստութիւն կայ , ոչ Աւրոպա և ոչ Ասիա , հապա երկիր մոլեգնելոց : Իսկ թէ որ մէկը առանց անսնց յարգը քննելու ալ մէկէն կ'առնէ կը դնէ լուրերը , կամ անհոգ է կամ կողմնասէր . երկուքն ալ մէկմէկէ գէշ և չարեաց պատճառ .

վասն զի անհոգութենէն կուգայ դիւրահաւանութիւն , թեթևսօլիկութի , խաբէութիւն , ստութիւն , անհաւատարմութիւն , արհամարհանք . իսկ կողմնասիրութենէն (որուն ամօթալի անունն ալ պէտք չէր յիշել թէ որ իրմէն վախ ըլլար) ամէն չար բաներ կը չետեին . վասն զի կողմնասիրութիւնը կըքէ առաջ կուգայ . անկէ ծուռ կարծիքը կը տիրէ , և սուտը ժանտախտի պէս կը պլըտըկի ամենուն , մէկ վէրքով հազարաւոր անձինք կը վիրաւորին , առանց պատճառի ատելութիւններ կը ծագին , կարծիք կարծեաց դէմ կ'ելլեն , բերան բերնի , սիրտ սրտի . շատ հեղ ընտանեաց և բարեկամաց մէջ հակառակութիւն կ'իյնայ , շատ պաղութիւններ կ'ըլլան կամ գրողին դէմ կամ անոնց որոնց վրայ որ ինքը զրերէ , և 'ի հարկէ մէկը անիրաւ պիտի ըլլայ : Եւ աս ամէն չարեաց պատճառ՝ անհոգ , կողմնասէր , ստասէր լրագիրն է : Իսկէց աւելի ինչ չարիք կրնայ ընել մէկը՝ որ մտածէ ազգի մը չարիք հասցընել , մանաւանդ դեռակիրթ ազգի մը որ նոր բացած ըլլայ աճքը՝ լյո փնտուելու , և բերանը՝ հատատուն մնունդ մը ուզելու : Ու որ լրէինք թէ հարուստ մարդ մը աղքատ մարդկանց սուտ ստակ կը քչէ , կամ բժիշկ մը աղքատ հիւանդներուն սխալ կամ հնցած դեղեր կուտայ , ինչուան դժոխք չէինք դատապարտեր զայնպիսին . հապա ինչուան ուր տանինք զանոնք որ ուզեն աղքատ և տկար մտաց սուտ զիտութիւն կըլլեցընել : Ու որ կան լրագիրներ որ իրենց մէկմէկուդէմ ունեցած նախանձաւորութեանը համար , կամ առանձնական ատելութեամբ , կամ տէրութեանց նկատմունքով անանկ անարդ պաշտօն մը կը կատարեն , պէտք է անանկին հետելի , և ուրիշի գրին ծառայ ըլլալ : Ուրիշ բան է թէ ամէն Շմարտութիւն ըստուիր . բայց պէտք է որ անոր տեղը սուտ մը ըստի , կամ ան կերպով զուրցուի եղածը՝ որ սուտ իմացուի : Ինչու հաւանական և պաշտպաննելու կերպով պատմէ մէկը

այն բաները որ կամ ստոյգ չգիտեր , կամ ստոյգ ալ կարծէ և ըլլան ալ , պէտք է որ վրայի կրից կեղեները թօթափէ և ամենեին տաքութիւն մը չի ցուցընէ՝ թէ որ կ'ուզէ իր պատիւը ու ազատութիւնը պահէլ . ինչու երբոր կրնայ անաշառապէս դատաւոր կամ տեսող ըլլալ ուրիշներուն զրուածոցը , ուզէ անոնց հետեւող ըլլալ , անոնց կըքերը ըզգալ , և ուզել այլոց ալ հաղորդել , ուսկից յայտնի է որ ընդդիմութիւն և հակառակութիւն պիտի ծագի՝ հակառակ կարծիք կամ յօժարութիւն ունեցող ներուն հետ :

Ու որ մեր ազգն ալ իր լուսաւորութեան սկիզբը ասանկ աղօտ և աղտոտ լյսերով լյս տեսնելու որ ըլլայ , թէ որ ասանկ ոգիներով իր ոգին շարժի , թէ որ իր արդէն ունեցած վէրքերուն բաժանմունքներուն վրայ դրսէն ալ առնէ աս միջոցով եւեցընէ , թէ որ ասանկ պատճառներ ալ ըլլան իր սրտին չափազանց տաքութիւնները աւելի բորբոքելու , և չափազանց պաղութիւնները աւելի սառեցընելու , վայ կ'ըլլայ մեզի . վայ կ'ըլլայ , կ'ըսենք , Հայոց ազգին թէ որ աս Շմարտութեան գործիքները փոխանակ կըթելու սիրտերը , և օտար կլիմայից , օտար տէրութեանց , օտար սովորութեանց մէջ ցրուած եղարց սիրտը մէկմէկու միացընելու տեղ՝ պատճառ ըլլան աւելի հեռացընելու :

Ինոր համար քանի որ դեռ Հայաստան իր լրագրաց և լրագրողացը վրայ համարմունք և բարի յօյս ունի , բայց քանի որ ալ դեռ իր տկարութիւնը զիտնալով մեծ վախ ունի ապագային վրայ , հիմակուընէ պէտք է որ աճքը բանայ ու բողքէ Շմարտութեան դէմիրեն եղած վնասուցը՝ ուր որ կը տեսնէ , և մանաւանդ կողմնասիրութեան դէմ ուսկից այնչափ չարիք կըերէ , որպէս զի ըլլայ որ ատ վատ ու վնասակար ոգին անզգուշութեամբ երենայ ազգին մէջ :